

**ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ**

**ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ**

202. **ՔՐԻՍՏՈՍԻ ՓՐԿԱՆՔԸ.** *Խօսելով մասնաւորապէս Քրիստոսի հատուցած փրկականքին վրայ, պարտինք ճանչնալ զայն նախ իբրև արժանաւոր իր նպատակին լրման համար, այսինքն է համեմատ և բաւական հատուցմանը համար յանցանքին կամ պարտքին՝ զոր մարդ Աստուծոյ կը պարտէր: Այդ բաւականութեան կը վկայէ Պօղոս, ըսելով. «Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն ի մշտնջենաւորս» (Եբր. Ժ 14), որպէս թէ ըսէր՝ միանդամ ընդմիջու բաւական եղաւ Քրիստոսի պատարագը բոլոր մարդոց սրբութեան համար: Բայց Քրիստոսի պատարագը ոչ միայն բաւական եղաւ, այլ առաւել նաեւ քան դրաւական, վասնզի անոր արդիւնքը աւելի եղաւ քան պարտքը զոր պէտք էր հատուցանել: Ու ասիկա կը բացայայտուի Պօղոսի միւս խօսքէն. «Չի ուր առաւել եղին մեղքն, առաւել ևս յաւելան չորհրդն» (Հռոմ. Ե 20): Եւ Պօղոսի այս խօսքը եզրակացուիլուն է այն զլուխին, որ ուրիշ բան չուզեր ցոյց տալ եթէ ոչ սա թէ ինչպէս Աղաճով մըտաւ, նոյնպէս Քրիստոսով վերցուցցաւ մեղքը: Հատուցման այդ բաւականութիւնը և առաւելութիւնը, առանց Ս. Գիրքէն խօսքերու, կարելի էր հանել և հետեցնել մարդեղութեան խորհուրդէն նոյնիսկ, վասնզի նա որ կը հատուցանէր՝ չէր հատուցաներ իբրև մարդ լոկ, այլ քանի որ Աստուած էր և մարդ՝ իբրև Աստուած և մարդ, միաւորեալ անքննելի միաւորութեամբ:*

203. **ՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾԵՐԸ.** *Յնդիր է նաև թէ Քրիստոսի գործերը ինչպէ՞ս կրցան հատուցման արժանիք և արդիւնք ունենայ. բայց մարդեղութեան խորհուրդին հիման վրայ դիւրաւ կը պարզարանուին այդ գծուարութիւնները: Որպէտզի գործ մը արժանաւոր համարուի, պէտք է նախ որ այդ գործը ա-*

*դատ և բարի ըլլայ, յետոյ՝ որ գործողը Աստուծոյ հաճոյ և ի վիճակի ըլլայ արդիւնաւորութեան, ի վերջոյ՝ որ Աստուծոյ կողմէ վարձքի խոստում ըլլայ: Արդ, այս երեք պայմանները կը ճշմարտուին Քրիստոսի վերայ, Ս. Գրոց խօսքերէն. «Քրիստոս սիրեաց զմեզ և մատնեաց զանձն իւր վասն մեր պատարագ և զենուան Աստուծոյ» (Եփես. Ե 2): «Յոնարհեցոյց զանձն . . . վասնսրոյ և Աստուած զնա առաւել բարձրացոյց» (Փիլ. Բ 8, 9): «Եթէ տալիք զվասն մեղացն, անձինք ձեր տեսցին զաւակ երկայնակեաց» (Ինայի ԾԳ 10):*

204. **ԱՆՍԱՀՄԱՆ ՓՐԿԱՆՔ.** *Վերջապէս մարդոց փրկութեան համար Քրիստոսի ուժեցած արդիւնքներուն վրայ խօսած ատեն աւնեք անսահման և անչափ կ'ըսուին. ինչո՞ւ ուրիմն անչափ և անսահման արդիւնքներէն ետք իւրաքանչիւր մարդու արդիւնքն ալ կը պահանջուի իր անհատական փրկութեան համար: Դժուար չէ ըմբռնել ասիկա, որովհետև ուրիշ է իբրև հասարակ բարիք յառաջ բերուած և աւանդուած արդիւնքը, որ այդպէս դիւրամբձնենայի գործուած կ'ըլլայ բոլոր կամեցողներուն, և ուրիշ՝ անհատաբար անոր մերձենալը և զայն իբրև սեփական քոտացութիւն և վայելք անձին պատշաճեցնել ուզելը: Փրկչին անսահման արդիւնքներէն վերջ մարդերէն պահանջուած սահմանաւոր արդիւնքներու պարագան այդ երկրորդ կէտը կը ներկայացնէ, ու մարդոց արդիւնքները արդարև բոլորովին աննշանակ կ'ըլլային, եթէ հիմնուած ու պատշաճեցուած չըլլային Քրիստոսի արդիւնքներուն վրայ:*

205. **ՔՐԻՍՏՈՍԻ ԱՂՕԹՔԸ.** *Ոմանք դժուարութիւն մը կը համարեն սա կէտը թէ ի՞նչ կը նշանակէր աղօթքը զոր Քրիստոս իր*

կեանքին մէջ կը մատուցանէք և զոր կը մատուցանէ տակաւին ըստ Պօղոսի. «է ընդ ալմէ Աստուծոյ, որ և բարեխոս իսկ է վասն մեր» (Հռոմ. Ը 34) : Այս բանին մէջ ալ պինդ բռնելով մարդեղութեան խորհուրդին Հիմը և յենլով յատկութեանց խորհուրդին սկզբունքին վրայ, ինչպէս և հետեւելով անճառ միաւորութեան վարդապետութեան, դժուար չըլլար երբեք իմանալ թէ կատարեալ Աստուած և կատարեալ մարդ եղողին մէջ ինչպէ՛ս աստուածայինները և մարդկայինները միանկապան իր ճշմարտութիւն. բոս որում, եթէ բարեխոս կ'ըսուի մարդկութեան համար, տուիչ կը լինի Քրիստոսի աստուածութիւնը. «Չոր ինչ խնդրիցէք յանուն իմ, արարից զայն» (Յովհ. ԺԴ 14) : Բայց որովհետեւ հա-

ւատացեալներուն համար յարմարագոյն է բարձրագոյնին նայիլ, այս պատճառաւ Ս. Եկեղեցին իր աղօթքներուն մէջ կը սիրէ յաւելտ դիմել առ Քրիստոս իբրև տուիչի և ոչ իբրև բարեխոսի, թէ և յաճախ սնօրինականները յիշատակելով, կ'աղօթէ առ Հայր վասն խաչին, վասն մասանց և այլն : Քրիստոսի այս կեանքին մէջ մատուցած աղօթքը երկու նպատակ ունէր : Մին՝ որպէսզի մարդկային կեանքի բարի կարեքները լրացում գտնէին, և երկրորդ՝ որպէսզի այդ կարեքները ուսուցանէին ոչ լոկ խրատով, այլ նաև օրինակով :

Այսքան մարդեղութեան խորհուրդին վրայ, առանց երկարարանութեան :

**Յ Ա Ղ Ա Գ Ս Պ Ա Շ Տ Ա Մ Ա Ն Յ**

**206. ՊԱՇՏԱՄԱՐՈՒՆԻՔԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ .**

Պաշտամունքին մասին ընդհանուր կերպով խօսեցանք, երբ Աստուածութեան և կրօնից մասին իմաստասիրական սկզբունքներ յառաջ բերինք : Հիմա մեզի կը փնայ խօսիլ յատկապէս պաշտամունքի մասին, ինչպէս որ կ'իմանանք և կը կատարենք զայն քրիստոնէական հաւատքին համամայն :

Հարկ չկայ ուրեմն ըսելու թէ ի՞նչ է պաշտօնը կամ պաշտամունքը, և թէ ի՞նչ տարբերութիւն կայ ներքին կամ արտաքին կամ ճրագարակային պաշտամունքներուն միջև. Հարկ է միայն որ ըսենք թէ ինչպէ՛ս կը բաժնուին պաշտամունքները իրենց աստիճաններուն համեմատ, որոնք յունալատին բառերով կ'ըսուին *latría* և *dulia*, և զոր մեր լեզուին մէջ թարգմանուած կը գտնենք երբեմն երկրպագութիւն և մեծարանք բառերով, և երբեմն՝ պաշտելութիւն և յարգութիւն բառերով :

Բուն պաշտելութիւնը կամ պաշտելութեան պաշտամունքը միայն Աստուծոյ է սեփական, իսկ յարգութեան պաշտամունքը բնծայելի կը նկատենք Աստուծոյ բնութիւյի սուրբերուն կամ սիրելիներուն : Կայ նաև *hyperdulia*, որ և գեղարգութիւն, միջասահման աստիճան մը, տարբեր պաշտելութենէ և սեւելի քան յարգելութիւնը, զոր ոմանք յատկա-

պէս կազմած են Աստուածածին Մարիամու համար : Պաշտելութեան և յարգութեան աստիճանները ի դէպ է ցոյց տալ օրինակովր պատուոյ և մեծարանքի այն աստիճաններուն, զորս սովոր ենք բնծայել թաղաւորին և աւագանիին :

**207. ՊԱՅՄԱՆՔ ՊԱՇՏԱՄԱՆՅ .**

Ուզից հասկնալու համար պաշտամունքները, որոնք կրնան բնծայուիլ որու որ պատշաճ նկատուին, կամ որոնց մասին կրնան ինչպիսիւս յուզուիլ և ծնունդ տալ տարբերեալ կարծիքներու, ի դէպ է յիշել ինչ ինչ տեղեկութիւններ :

Նախ՝ պաշտամունքի ատեն դժբաժուած բառերը, խօսքերը, գործերը և շարժումները անպատճառ միեւնոյն կերպով որոշիչ իմաստ մը չեն կրնար ունենայ, որովհետեւ միևնոյն բառը կամ գործը երբեմն կ'ուղղուին զանազաններու, որոնք միևնոյն աստիճանի վրայ չեն կրնար նկատուիլ : Ասիկա գիտելի է մասնաւորապէս երկրպագութիւն բառին համար (*Adoration*), որ աստուածային պաշտելութեան գերագոյն բացատրութիւնն է. բայց կը տեսնենք նաև որ Աբրահամ (Մենդ. ԺԸ 2) և Ղովա (Մենդ. ԺԹ 1) կ'երկրպագին Հրեշտակներուն. Աբրահամ զարձակ՝ Քիտուցուց իշխաններուն (Մենդ. ԻԳ 7) . Յովսէփի որ-

դիները կ'երկրպագեն Յակոբի (Ծննդ. ՅԸ 12) և յաճախ կը տեսնուի որ երկրպագութիւն կ'ընծայուի ժարդոց, առանց սակայն իբր Աստուած պաշտելու զանոնք: Եւ որովհետեւ միեւնոյն խօսք մը կամ զործ մը կրնայ տարբեր իմացուածներ ունենալ, Հետեաբար և Հնար է իմացուածի այդ տարբերութեան Համեմատ միեւնոյն խօսքը կամ զործը Հաստատել կամ ժխտել: Այս պատճառաւ, իբրև պաշտամանց վերջնական և որոշիչ կէտ՝ ի դէպ է ունենալ սամամուում բարեր որոնք կարենան Հեռացնել խօսքի երկդիմութիւնները: Եւ որովհետեւ սովորական կիրառութիւնը ընդունած է արդէն յունարէնէն ստնուած լադրիական և առլիական բառերը, և յաճախ յունարէն բառերով կաղմուած են դիտական ճշգրտութիւններ, և ի՞նչ անդէպ նկատենք մենք այ նոյնութեամբ գործածել զանոնք, զոնկ պէտք է վերև նշանակուած անոնց Հայերէն Հոմանիշները կամ ուրիշ նմաներ կիրարկենք անսխալօրէն կերպով:

208. ՊԱՇՏՈՆ ԱՍՏՈՒԱԾԱԹԻՆ. Բայց պաշտամանց ձեւերով և բանաձևներով դրազիչ է աւելի պէտք է նկատի ունենանք պաշտամանց նպատակները և տարկանները: Որ բարձրագոյնէն անշուշտ սկսելով, Հարկ է որ խօսինք նախ այն պաշտամունքին մասին զոր կը մատուցանենք Աստուծոյ: Առանց երկրպագութեան, պաշտամունքը ըստուածը իր ամբողջական, լրացեալ և գերազանց ատուածով և աստիճանով, բարձրայն Աստուծոյ միայն կը պատշաճի: Ոչ ոք կը ժխտէ ասիկա, եթէ անշուշտ աստուածուրաց չէ, և մանաւանդ եթէ բուն լադրիական պաշտօնը կ'ուզենք բնի:

Կրնանք նաև ըսել թէ պաշտօնը Աստուծոյ միայն վայել է, և Աստուծմէ գատ ուրիշ ոչ մէկուն, և թէ արարածի ընծայուած պաշտօնը, ի՛նչ կերպով որ ալ լինի, անպատշաճ է:

Բայց երբ այսպէս կ'ըսենք, տուլիական պաշտօնը պէտք է զատենք ըլլող միւս պաշտօններէն, և լուկ պատիւ, մեծարանք և յարգանք կոչենք զայն:

209. ՊԱՇՏՈՆ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ. Ինչ որ կ'ըսուի Աստուծոյ մասին, կ'ըսուի միանգամայն Երրորդութեան մասին, և անոր իւրաքանչիւր անձին մասին ասանձնարար՝ երբ

իւրաքանչիւր դէմքը ասանձնարար տեսուի: Կը Հետևի արդէն Երրորդութեան խորհուրդին վերաբերմամբ մեր ըսածներէն թէ այս վարդապետութեան Հիմը տարբեր չէ Աստուծոյ միութենէն, և թէ ինչ որ քրիստոնէական յայտնութեան Համեմատ կը դաւանինք Աստուծոյ մասին, Համաձայն է անոր՝ զոր գիտենք Աստուծոյ մասին իմաստասիրական ճշմարտութեամբ:

210. ՊԱՇՏՈՆ ՄԱՐԿԵՂՈՒԹԵԱՆ. Երրորդութեան խորհուրդէն անցնելով մարդեղութեան խորհուրդին, և խօսելով Քրիստոսի ընծայելի պաշտամունքին մասին, Հարկ է որ ըսենք թէ բացայայտ է Ս. Գրքին պատգամը՝ թէ արժան է Քրիստոսի ընծայելի երկրպագութիւն, զի մետասան առաքելներն ալ Գալիլիոյ լերան վրայ Վերբի տեսին զնա, երկիր պագին նմա» (Մատթ. ԻԸ 17), որովհետև իրեն Համար ըսուած է «Երկիր պագցեն նա ամենայն Հրէշտակը Աստուծոյ» (Եբր. Ա. 6): Ու այս պատճառաւ «Յանուն Յիսուսի Քրիստոսի ամենայն ծուր կրկնեցի երկնաւորաց և երկրաւորաց և սանդարձեալականաց» (Փիլ. Բ 10): Բայց թէ պաշտամունքներէն ո՛րը ընծայելի է Քրիստոսի, զժուար չէ ճշդել, թէ և գտնուեցան ոճանք որ իրենց քահանութեամբ մեկնեցին զայն: Նեստոր կը ըսէր թէ «Յանուն ծածկեալին պիտի երկրպագէ տեսանելիէն»: Այլ ասիկա երկուքի բաժնել էր երկրպագութիւնը: Նեստորի կը մօտենան նաև անոնք որ Քրիստոսի ընծայուած երկրպագութեան մէջ կը բաժնեն բացարձակը յարարեալականէն, և մարդկութիւնը սոսկ յարարեալական պաշտամունքով կ'ուզեն պատուել: Նման կերպով կը խօսին նաև կարծէք Լատինները, երբ ըստինքեան երկրպագութիւնը կը բաժնեն մասն ինքեան երկրպագութենէն: Մենք Հաստատուն կենանք միաւորական վարդապետութեան վրայ և մի Քրիստոսը ճանչանանք միշտ իր անբաժանելի միաւորութեանը մէջ, և իրեն ընծայած մեր երկրպագութիւնը երկուքի չբաժնենք, որպէսզի ձայնակից չերկինք անոնց՝ որոնք, ըստ Աթանասի, կ'ըսեն. «Մ բաց կաց ի մարմնոյդ, զի պաշտեցուք զգեղ» (Թուղթ առ Առեյփիս):

211. ԽԱՉ ԵՒ ՊԱՏԿԵՐ. Վերև յառաջ բեր-

ուած Պօղոսի խօսքերուն մէջ տեսանք Քրիստոսի անունը երկրպագելի բոլոր երկնի և երկրի, և նոյնիսկ գոտիոց արարածներէն (Փիլ. Բ 10) : Ծնորհալի, իբրև բացատրութիւն այդ խօսքերուն, կ'ըսէ թէ անունը ոչ այլ ինչ է բայց եթէ ձայն որ ականջներուն կու տայ նշանակուած իրին զգայութիւնը և էութիւնը : Այդ անունին համանման է, կ'ըսէ, պատկերն ալ, որովհետև այս ալ ձև մըն է որ կու տայ նշանակուած իրին զգայութիւնը և էութիւնը կ'արթնցնէ, այս պատճառաւ Քրիստոսի ընծայուած պաշտամունքին համանման պաշտամունք կ'ընծայուի նաև ինչին և փրկչապան պատկերին : Սակայն երբ խաչը կը պաշտենք, եթէ բուն իսկ այն խաչափայտն է որուն վրայ բնեռուեցաւ Քրիստոս, և կամ նոյն խաչափայտէն նշխար մըն է և կամ անոր նմանութեամբ նորակերտուած մը, միշտ ստոյգ է թէ զԱստուածընկալ խաչը տեսանելով, ոչ իբրև նիւթին, այլ անոր վրայ եղած աներևոյթին է որ պաշտօն կ'մատուցանենք. այսպէս և փրկչական պատկերին ոչ թէ նիւթին և ներկերուն, այլ Քրիստոսի, որ է պատկեր աներևոյթ Հօր Աստուծոյ, կ'երկրպագենք — Ծնորհալի — Ըստ այսու՛ ուրեմն, խաչին և փրկչական պատկերին ընծայուած պաշտօնը ուղղուած է ոչ թէ խաչին կամ պատկերին նիւթին, այլ միայն և միշտ նշանակուած իրին, այսինքն Քրիստոսին, որուն զգայութիւնը և էութիւնը կը զարթուցանեն անոնք մեր մէջ, արտաքին ըզգայութեան ներքին միջնորդով :

212. ԽԱՉԵՐՈՒ ԵՒ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՕՒՄՈՒՄԸ . Զեռակերտ խաչերուն համար մեր Եկեղեցիին հաստատուն կանոնն է օծել զանոնք Ս . Միւռնոսով և յետոյ գործածել իբրև նշան պաշտամունքի . ՎՋի եթէ ոք խաչ արասցէ փայտեայ կամ յինչ և իցէ նիւթոյ և ոչ սացէ Քահանային օրհնել և օծանել զնա և միւռնոսով սրբել, ոչ է պարտ զնա կ'պատուի ընդունիլ և երկրպագութիւն մատուցանել (Օձնեցի) : Որովհետև երբ լոկ չօրհնուած նիւթին երկրպագութիւն մատուցուի, այն ատեն աշխարհի նկարակերտութեանց կամ ուրիշ նիւթերու մէջ եղած որևէ Քառակուսի ձև

պէտք է երկրպագելի ըլլայ (Ծնորհալի) : Իսկ Ս . Միւռնոն թէ և ըստինքեան պաշտելի նիւթն է, բայց նուիրական միջնորդ և հաստատուն նշանակ մըն է, որով հասարակ իրաց կարգէն և մարմնաւոր տարազով և նիւթով եղած բան մը կը զանազանութի կիրառութեամբ և նշանակութեամբ, և յատկապէս կ'որոշուի հոգեոր նշանակութեամբ, կիրառութեամբ և գործածութեամբ : Ու ասիկա շատ ալ պատշաճ բան մըն է, զի ինչպէս պաշտամունքին պաշտօնեան կ'օժուի, նոյնպէս և պէտք է օժուի ինչ պաշտամունքին գործիք եղած ասարկաներն ու սպասները : Եթէ մէկը ուզէ բռն թէ օժուած կրնայ աւելորդապաշտութեան կարծիքներ վրդուել, կարծել տալով ռամիկին թէ իրական փոփոխութիւն մը կը կատարուի նշանակներուն մէջ, աւելի ճահազոյն կ'երևի ի հակառակէն ըսել թէ նիւթական միջնորդներով զօրացած կրօնական պաշտամանց բոլորապէս պէտք է շատ տարածուի խարութիւն չըրուած նշանակներու կիրառութեամբ, որ շատ աւելի փաստակարար աւելորդապաշտութիւն մըն է : Եւ ի՞նչ կարելի է խորհել և իմաստութեամբ հնարել որպէսզի թոյլ չտրուի որ սոգէտները չզեղծանեն և գիտցողները չխժռեն :

213. ՊԱՇՏՈՆ ՍՐԲՈՑ . Կարգը եկաւ այժմ խօսելու սրբոց ընծայուած պաշտամունքին վրայ : Պաշտօն բառով հոս պէտք է հասկնալ տուլիականը . և եթէ պաշտօն բառը, որ իր հասարակ առումին մէջ ոչինչ ունի ծանր, զի կը նշանակէ պարզապէս ծառայութիւն, ծանրը թուի ոմանց, հնար է անոր տեղ գործածել յարգութիւն բառը . թէ և, ըստ մեր հասկացողութեան, աւելի ծանր է յարգութիւն բառը, որ ցոյց կու տայ բանական էակին բարոյական մէկ գործը Քան պաշտօնը՝ որ պարզապէս ցոյց կու տայ նիւթական և արտաքին գործ :

Կը նկատենք զարձեալ թէ պաշտամանց կամ յարգութեանց արտաքին ձևերը բառինքեան աննպատակ են, և իրենց սեփական արժէքներուն մէջ իսկական տարբերութիւն կամ էական առաւելութիւն չունին, այլ ամէն ինչ կախուած է առումէն և դիտումէն, որով իւ-

բաժանչիւր անձ կամ ընդհանուր սոփորոյթ կապուած է անոնց: Այսպէս, ո՛չ ճրագր ստորին է քան խունկը, և ո՛չ ծնրագրութիւնը աւելի բարձր՝ քան բազկատարածութիւնը, և այլն: Ո՛չ ապաքէն պաշտամանց և յարգութեանց զանազան ձևերուն մէջ գլուխը ծածկելը կամ կօշիկը ոտքէն հանելը պատուելանպատուելի է փոխադարձաբար զանապան ազգաց սոփորութիւններուն համեմատ: Ապա ուրեմն ոչ մէկ խնդիր կրնայ ըլլալ բառերու, ձևերու, գործերու և նշաններու մասին, գորրս կարելի է ընծայել ի պատիւ սրբոց. բայց միշտ պէտք է ցոյց տալ թէ պաշտօնը զոր Քրիստոսի Եկեղեցին կ'ընծայէ Հրեշտակաց, արդարեաներուն և սրբոց՝ զերձ է կոտպաշտական զեղծմանց մեղադրանքէն:

214. ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ԼՐԵՇՏԱԿՆԵՐ. Միասին նկատի կ'առնենք սուրբերը և Հրեշտակները, այսինքն արտաքոյ աշխարհիս եղած անմարմին բանաւոր Հակները և մարդերէն անոնք՝ որոնք հասարակաց կաթնեաց համեմատ ուզողութեամբ և արդարութեամբ, և կամ կատարեալ ապաշխարութեամբ մեկնեցան այս աշխարհէն, իրենց կեանքը անցրնելով կամ պատարապելով Քրիստոսի հաւատքին և Եկեղեցիին վրայ և հաւատացելոց օգտին: Անոնք որ ի բնէ աննիթ են, կամ որոնք նիւթականէն մերկացան, կրնան այս տեսակէտով մէկ գիծի վրայ համարուիլ:

Սուրբ Գիրքը ոչ սակաւ օրինակներ ունի Հրեշտակաց ընծայուած երկրպագութեան: Թողունք Արրահամի և Ղովտի բրածները գորրս յիշեցինք վերն, որովհետև թերևս երկրպագած ատեն զանոնք չլին ճանչնար իրրև Հրեշտակներ, այլ իբրև պատուաւոր պանդուխտներ՝ մեծարանքի և սպասարկութեան արժանի, և լոկ մարդկային պատիւ է որ կ'ընծայէին, ժամանակի ձևերուն համե-

մատ: Բազաամ երբ տեսաւ Հրեշտակը, «անկեալ ի վերայ երեսաց իւրոց, երկիր եպագ նրմաց (Թիւ. Իթ 31): Դիտելի է որ ըստ Ս. Գրքոց, «երաց Տէր զաչս բազուժաց ալպս րնելու համար: Յետու տեսնելով սուսերամերկ մարդը, և յսելով թէ զօրաւոր է ի գորու Տեսոն, այսինքն երկնային զօրաց, «անկաւ ի վերայ երեսաց իւրոց և երկիր եպագ» (Յես. Ե 15). ու Սոմնացի կինը, Եղիսէի ձեռքով իր որդւոյն յարութիւն առնելէն ետքը, գիտնելով թէ Աստուծոյ մարդ է ան, «անկաւ առ ոտս նորա և երկիր եպագ նմայերկիր» (Դ Թագ. Դ 37): Երբորդ յիտնայետր երբ մարդ զրկեց Եղիան ձերբակալելու համար, և տեսաւ առաջիններուն պատժուիլը, «անկաւ ի վերայ ծնոցաց իւրոց առաջի Եղիայի և աղաչէր զնա», զայն կոչելով «այրորդ Աստուծոյ» (Դ Թագ. Ա 13): Աստուած ինքնին հրամայեց պատիւի արժանի նկատել Հրեշտակները:

215. ՆՇԱՆԱԿ ՊԱՏԻՈՑ. Եկեղեցւոյ Հին յիշատակարաններուն մէջ յաճախ կը հանդիպինք սուրբերու ընծայուած պատուոյ և մեծարանաց նշաններու, ինչպէս են հանդէսով անոնց մահուան կամ նահատակութեան տարեդարձները կատարել, պատուել անոնց յիշատակը պատուոյն որոշ օրերուն մէջ, չինել անոնց գերեզմաններուն վրայ կամ մօտը պաշտամունքի վայրեր որոնք կը կոչուին վրկայարան կամ մարտիրոսարան, խորհրդական և բարեպաշտական պատարագներ մատուցանել անոնց վկայարաններուն մէջ յանուն վայրին կամ սուրբին: Ու այս այնչափ յայտնի է որ նախին սուրբ հայրերու եկեղեցական մատենագրութեան գիրքերուն մէջ անպակաս են զոգովութեան խօսքեր, ներբողական ճառեր և վկայարանութիւններ՝ նուիրուած անոնց յիշատակին:

(Շար. 21)

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

